

Արամ Յ. Գաղանճեան, դեռատի բանաստեղծ, որ իր առաջին հատորիկով երևան կու գայ:

Գաղանճեան երգած է ինչ որ սովորաբար կ'երգեն ուրիշ բանաստեղծները, Լուսինը, Արշարոյնը, Գիշերը, Մովքը, Եփորը բայի, ինչո՞ւ չեմ զդար, և այլն:

Ունի Հայ կեանքէն զրուազներ՝ որոնց իր ստանաւորներու մէջ լաւագոյններէն են, ինչպէս Հայուհիին աղօրը, Դրուագ մը կիլիկեան ջարդերէն, և այլն:

Բանաստեղծը կարծես զիշերուան մէջ կը զարնէ ընարը, Գիշերը, Մովքը, Տարտամը՝ բանաստեղծին զաղափարականն է. անկից ներշնչուած է: Քերթուածներու մէջ կը տեսնուի աշխոյժ բանաստեղծին յատուկ աւինը. իր լեզուն ալ իր երգին ոյժն ունի: Սակայն չեն պակսիր թերի կողմերն ալ. շատ անզամ կը հանդիպին ընթեղցողի աշխին աւելորդ կրկնութիւններ որոնց շատ անզամ ուժ աւելցնելու տեղ՝ կը թուլցնեն և ձանձրանալի կ'ընեն. կան դարձեալ տկար և հետևակ տողեր:

Ամբողջ քերթուածներու մէջ ընդհանրապէս կը տիրէ տիրութիւնը՝ որ սովորաբար յատուկ է մեր զրողներու: Շատ իրաւացի է Երոպական թերթի մը զատաստանը, որ խօսելով կովկասի ժողովրդոց ներկայ մատենագրութեան վրայ՝ կըսէ, «Հայ զրոդներու մէջ կը տեսնուի խոր տիրութիւնն մը, որ հետեւանք է իրենց քաղաքական տիտոր վիճակին»: Անշոշտ նոյն ազդեցութիւնը պիտի կը բը այդ Եւրոպացին, եթէ այս նորատի բանաստեղծին յուզումներն ալ կարգար:

Ահա համառօս վերլուծումն Գաղանճեանի Քերթուածներուն, ուր իր թերթութիւններով հանդերձ ընթեղցողը հաճոյցը կը կարգայ դեռատի բանաստեղծի այս առաջին երկը: Վաջողութիւն լաւագոյն հաստորիկներու:

ՆՈՒՊԱՐ ՓԱԾԱ. է. Պերդամի

Նուպար Փաշա այն հայերէն է՝ որոցմով պարծելու իրաւունք ունի Ազգը, այդ-

պիսաներ՝ զիսաւորի պէս երրեք երրեք կ'երևան:

Ներկայ հատորիկով՝ այս մեծ մարդուն կեանքին նուիրուած է: Հեղինակն է Էմիլ Պերգան, — որ ի մօտոյ ճանշցած էլ նուապար Փաշան. — հաճելի կերպով դուրս ցատկեցուցած է այս մեծ ցաղաքագէտին, մեծ բարերարին ու արդարասիրին ոգին:

Քրցոյկիս թարգմանիչն է Մ'եսրոպ Նուապարեան, որ հետաքրքրական ծանօթութիւններով ճոխացուցած է գործը:

Ս. Ղ. Ա.

Գ Ի Ս Ա Ի Ո Ր Ն Ե Բ Ը

Հրտ. Պայմեն գրատուն

Հալէի զիսաւորը որ երեցաւ վերջերս՝ զրեթէ երեք չորս ամիս նիւթ մատակարարեց ընդհանուր մամուլին. ու հաշիւ ընել՝ թէ բանի միլիոններու սիներ նուիրեց լրագրութիւնը անոր. և թէ ան բանիներ յուսահատեցուց, որոնց կանխեցին ան զիսաւորը և անձնասպան եղան:

Հայ մամուլն ալ բնական է իր բաժինը ունեցաւ, և հրապարակի վրայ պիտի վնտուուէր անշուշտ զիրք մը՝ որ կարենար մանրամասն ճառել բովանդակ աշխարհը սասանեցնող զիսաւորին վրայ. և Պալենց զրատունը այդ յարմար առթիւ հրապարակ հանեց «Գիսաւորներ» անուն զրբյուր: Իրեն համառոտութեան մէջ լաւ է, և զայն յօրինողը ջանացած է, ընդհանուր զիսաւորներու վրայ համառոտ տեղեկութիւնը տալ իր ընթերցողին, կարգաւ նշանակելով բոլոր ծանօթ զիսաւորներու զիւտերը. և զիտնալով որ աստղաբաշխութիւնը բնաբանական զիտութեանց մէջ ամենէն աւելի զուարճալին է ու հետաքրքրականը, — ոչ ինչ նուազ և դժուար յօրինող՝ ախորժելի ոնով մը զրած է ներկայ հատորիկը, եւրոպական կաղապարով ձուլած է հայկականը:

Դժբախտաբար այսպիսի ախորժելի զիտութիւն մը ինչպէս չէ ծառալած մէք

ազգին մէջ, քանի որ իրեն նախնական խանձրութերը եղած է արևելքի բեզուն երկնակամարը, և որ վերջը զարգացած՝ Նետոնի, Քէփէրի, Դիկօ-Պրահէի, Լուսեռ-Նիկովի և այլ հանձնարեղ ուսումնականաց գիտերով և մանր հետազոտութեամբ:

Յօրինող՝ մանրամասն կը նկարագրէ գիտաւորաց երեսով, իրենց ձևերը, տար- բարանական կազմութիւնը, և ապա կ'անց- նի Հալլէի գիտաւորին վրայ, որ իրեն նախորդ երեսումներէն աւելի, այս տա- րուան շրջանին մէջ մեծ ազմուկ հանեց, քանի որ աստղաբաշխները յայտարարեցին թէ երկիրս գէսին մէջէն պիտի անցնի:

Գրքիս յօրինողը շատ համառօտ կը խօսի Հալլէի վրայ, միայն կը բաւականանայ ֆրանսացի աստղաբաշխն Պ. Անտրէի խո- ցերը մէջ բերելով՝ որ Կ' ապահովցր- նէ թէ ամեննեին մարդկութեան վեաս մը պիտի չպատահի. թէպէտ զրքիս հեղինա- կէն կը պահանջուէր որ աւելի զիտնակա- նորէն և մանրամասն խօսէր պարբերական գիտաւորաց վրայ, ընդ որս և Հալլէին, որ լրագրաց մէջ օրուան խնդիր մը դարձաւ:

Որչափ որ յօրինողը ամէն ջան ի գործ դրած է, կը գտնուին ևս փոքր անկատա- ցութիւններ, այսու հանդեմ քանի որ մեր ազգին մէջ՝ սոյն օրինակ հրատարակու- թիւններ հազուագիւտ են՝ ներկայս կրնայ իր կարևոր տեղը ունենալ նաև զարոցնե- րուն մէջ:

ԽՐԱՆ

ուզեց նա հայ հոգուն վրայ, հայ ժողո- վուրդին մէջ աշխատիլ, կրթելով զանոնք զիտութեամբ և արհեստով, ապրուստի մտաւոր և նիւթական միջոցներով:



Խրիմեամ Հայրիկ, չիմմագիր Վարագայ
Ժառանգաւորաց Կրթարանի

Խրիմեան Հայրիկ բահին ու բրիչին հետ իր ժողովրդեան մամուլն ու զիրքը ևս տարաւ, պատմական վարագի վանքը ի- րեն կեղոնաւաեղի ընարեց. և հոն հաւա- քելով 1857ի գարնան 20-25 աշակերտ- ներ՝ հիմնեց «Ժառանգաւորաց Վարժա- րան»ը, որ իր գիտութեան լոյսը պիտի սփռէր իր շուրջը հայ ժողովուրդին:

Այդ նորահաստատ Վարժարանը իր սկզբնաւորութեան հետ իր նպատակին ծառայեց, երեան հանելով կարող հոգեւո- րականներ, բանահաններ, վաճառականներ, զրագէտներ՝ որոնց իրենց գործունէութեան ապացուցը կու տային հետաւորաց «Արծուի Վասպուրական» հանդէսը հրատարակելով. և այդ հաստատութիւնը տուաւ Սրուանձ- տեանցներ, Փիլրալէմեաններ, Ճանիկեան- ներ և այլն:

ՎԱՐԱԳԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԸ

1857-1907

Խրիմեան Հայրիկի մտաւոր զարգաց- ման և գործունէութեան մէկ ապացուցն եղաւ «Վարագայ ժառանգաւորաց Վար- ժարան»ի հիմնարկութիւնը. Երիտասարդ վարդապետը 1856ին ձգեց Պոլիսը՝ իր դիմաց ասպարէզ քանալով Հայրէնիքը.